

Յաւերթութեան խորերէն, ուր կը հանգչի,
 Թող հրմայ հրճուի Վինիկի մեծ հողին . մարդ-
 կութիւնը զուրս կ'ելլէ « խաւար »էն . եւ Փա-
 րիզը, իր երգած Փարիզը, դեռ կանգուն է,

միշտ կենսունակ, լուսացայտ, միշտ Մայրա-
 քաղաքը մարդկութեան :

Ա. ՉՊԱՆԵԱՆ



✻ **Փ Ա Ր Ի Չ** ✻

ԱՆՅՐԾՑ ՏԸ ՎԻՆԵՍԻ



նոյ՛ն՝ ձեռքս, ո՛վ ուղևոր, կլինե՞ք կատարն աշտարակին .
 Նայէ՛ վա՛րն՝ ոտքիդ տակ, ու չորս բոլորք նայէ՛ .
 Նայէ՛ մինչև հորիզոնին ծայրը : Նայէ՛ հիւսիսէն
 և ինչև հարաւ : Եւ ամէն ուր որ քու կին աչքդ հանդիպի,
 Թող հոն հրացայտ դամուի ինչպէս օձին աչքն որ իր նայուածքով
 կը քաշէ ի՛ր մէջ ամէն քան որո՛ւ սողուն՝ կը նետուի .
 Դարձի՛ր տոնժանին վրայ որ լանջորմով մ'է կեդերուած ,
 Եւ ուրկից ա՛չքն ազատօրէն ամէն կէտի վրայ կը սող գուի .
 Ու կը արե՛՛ գնիթէն՝ ախարհի մ' վրայ շարժական ,
 Ինչպէս փայլակն ու թռչունն եւ ինչպէս ամպն ու քամին :
 Ի՞նչ կը տեսնես գիշերին մէջ , մեր ոտքին տակ , միջոցին մէջ ,
 Եւ ամէն ուր որ կ'ուզգորի մատս ու կ'անցնի ու կը դառնայ :
 — Կը տեսնեմ սեւ չրջանակ մ' ա՛նքան խորունկ , ա՛նքան լայն ,
 Որ ոչ ծայր անոր կը նշմարեմ ո՛չ յատակն .
 Հետուն՝ բլուրներ , անոր գօտին բլլալ ինծի կը թըւին .
 Եւ սակայն բընութի՛ւնը չեմ տեսներ ոչ մէկ տեղ ,
 Այլ մարդուն ձեռքն ամենուրեք եւ այն անկիւնը զոր այդ ձեռքն
 Ամէն գործի մէջ մարդկային՝ նիւթին բոնի կը զգեցընէ .
 Կը տեսնեմ այդ սեւ , փայլուն անկիւններն որ մութին մէջ ,
 Անհամար եւ անկարգ՝ իրարու վրայ չեզմակուտուած ,
 Կը կտրեն ձերմակ պատեր՝ շիրիմներու հանգունակ :
 Ջահեր կ'տեսնեմ որ կը մըխան ու կը վառին մեծաշող ,
 Փայելով ա՛յդ վիհին վերեւ ուր օդն հագիւ կը մտնէ ,
 Ինչպէս երեսուրի մէջ զրուագուած արամանգներ :
 Գեռ մ'անձայն հոն կը քնանայ , իր զրնացքին մէջ ծալլուած ,
 Ինչպէս լորտու մը բլուրգալար մացառին մէջ տարածուած :
 Ըտտուերներ պայատներու , դմբէթներու , սլաքներու ,
 Աշտարակ ու տոնժաններու , զանգակատանց , պասթիլներու ,
 Ամրոցներու , քէօչկերու եւ սրբածայր մինարէի ,
 Երեսուրիներ պատնէ՛ի , պարտէզի եւ անտառի ,
 Պարտիներ , աղեղնակներ , ծառաստաններ , սիււնաշաքեներ ,
 Կոթիղներ ու կամուրջներ եւ կամարներ ու դռներ ,
 Ամէն քան կ'զեռայ , կ'մեծնայ , ու կը կառչի՛ վեր կլլելով ,
 Կը թեքուի , կը ծալլուի , կը փարուի կամ կը տարածուի .
 Այն մեծ երազը կը կարծեմ տեսնել մէզի՛ մը մէջ հրեղէն :
 Աշտարակն ուր կը գտնուինք չրջանակին մէջ կ'արձրանայ :
 Երբ զրծեց զայն ատենով , այստեղ էր որ , այնպէս չէ՞ ,
 Ատուուած ինքն իսկ իր կարկինին ծայրով կեդրոնը զըրաւ :

Յընորդը զիս կը գինովցնէ՝ և աչքերուս վրայ կը ծանրանայ .
Հրավառ անիւ մըն է տեսա՛ծրս թէ հընոց մ'անասմանս »

« Այո՛, անիւ մըն է ճիշդ , եւ Աստուծոյ ձևոքն է որ
 կը բռնէ կը զարձրնէ անոր սրտնակն անկրկնոթ :
 Դէպ անծանօթ նըպատակն անդադար ան կ'յառաջանայ .
 Զայն փՆՍԻԶ կ'անուանեն , Յըրրանայի միջասի՛ն :
 Երբ անիւը կենդանի իր զարձըրուն մէջ վարանի ,
 Ամէն բան կը վարանի ու կ'զարմանայ ու կ'ընկրկի .
 Շատախիզներն անբեկած « կեցի՛ր » կ'ըսեն շըլանակին ,
 Որ ինքն այ նոյնը կ'ըսէ ան յարայններուն որոնց բըրուկն
 Որ բըրուկին է ազուցուած ' և իր օրէնքով կը դառնայ .
 Մին միւսին կը կրկնէ , եւ , թագաւոր անկարեկիր ,
 Փարիզ , տանցը անվախճան , Փարիզ , առանցք աշխարհի ,
 Իր զօրութեանը մէջ խորունկ իր շարժումները կը քաղէ ,
 Եւ ամենուն կը հաղորդէ , ամենուն վրայ կը դրոշմէ ,
 Կը հարկեցնէ ամենուն , եւ ինք ոչ հա՛տ մը կ'ընդունի :
 Կը շարժի՛ , ամէն բան կը դըրըզուի ու կը դառնայ .
 Զսպանակին կը տրոփէ սիրան ու կը մըղէ մեքենան .
 Կը դողայ ու մեծաբայ կ'վազէ ասեղն . ու լըծակն
 Իր դըծին մէջ կ'ելլէ կ'իջնայ՝ առանց շեղիլ յանդգնելու :
 Կ'երթան ամենքն իրենց ճամբէն , անծխերն ականջ զընկելով
 Կանոնացոյց սոսաձայնին որ կը հորդէ իրենց ուղին :
 Պէ՛տք է որ ականջ զընեն ու հետեւին անոնք . պէ՛տք է .
 Որովհետեւ երբ ասնեով պատահեցաւ որ կազմածին
 Մէկ հատուածն առանձնացուց իր շարժումքն օրական ,
 Աշխատութեան աղմուկին մէջ մընաց լըծիկ ու մընջիկ
 Ու կորստեց գոտիպար իր զսպանակն ու շղթան ,
 Անմիջապէս մահացաւ ան ինչպէս քաղուկ մը կտրուած :
 Զի Փարիզն յաւերժական՝ անոնց ճըզանց վրայ կը խնդայ ,
 Եւ միջնաթափն աստուածային կընայ զառնայ առանց անուիւն .
 Նոյն իսկ եթէ ամէն բան ուզէր դէպ ետ նահանջել ,
 Ան միայնակ պիտի քալէր , ան միայն կա՛նգ պիտի շանձէր .
 Ու պիտի ուժն ու միութիւնը կորցուած տեսնէիր
 Շատախիզներէ որ կ'մեկնէին անոր կեանքի կեդրոնէն :
 Ո՛վ ուղեւոր , ուրեմն իրօք անիւ մըն է ասիկա :
 Բայց մերթ ջընորդը մեզի մարդարէի ուժ մը կուտայ .
 Անոր շնորհիւ զու՛ն կարծեցի՛ր տեսնել հընոց մը շլացուցիչ .
 Տեսածդ՝ հընոց մըն է նաեւ : Անոր լոյսը՝ կարմիր
 Կը ներկէ եզերքները սեւ ու խոր երկնքին .
 Կրակը մըն է գմբէթի՛ մ'տակ մու՛թ ու լայն ու անձայր ,
 Հոն , ձըմտուան ու ամառուան զիչերներուն , երբ ժամերն
 Աղմուկ հանեն՝ քնակութեանց տանքքին վրայ հնչելով ,
 Վասն զի մարդն հոն կը քնանայ , Ոգիներ հոն կը հսկեն ,
 Մեծ բանորներ գործի մը որ ոչ գին ունի ոչ անուն :
 Անոնց կանխեղն կ'վատի գիչերն ու ցորեկին կը մըխայ ,
 Ցորեկին կը մըխայ , նորէն կ'վատի իրիկուան ,
 Ու մի՛շտ , անդադար , կը սնուցանէ կըրակներն
 Այս ոսկի հընոցին զոր երկուքս այ կը տեսնենք ,
 Եւ որ իր ցուքն արձակելով կամարին վրայ սրբազան ,
 Բընացած երկրագընտին լուսապըսակն է երկնային :
 Ատոնց անծխերն տժգոյն ճակատ մը կը հակէ . կ'աղօթէ ,
 Կը դրլէ , կը վընտարի , կուլայ , կ'յուտայ , կը ժպտի .
 Կը կոծէ կուրծքն ու կը փնտտէ մազերն ու խոր կը սուզուի
 Ասեղծուածին մէջ անվախճան որուն Աստուած գիտէ լուծուլն
 Եւ ճրուն մարդկութիւնն , իր հրովարտակն ուզելով ,
 Հազար տարին հեզ մը գազանի՛քը կը մերժէ ու կը փնտտէ :

Ասոնց անձնիւրն գաղափարի մ'առջեւ սիրոյ ճիչ կ'արձակէ .
 Մին(1) խա'յն իշխանազօրով կը պաշտպանէ արտասուելով ,
 կը նորապէս չիմար մը մօտ ու պանդուխտի պէս մինակ'
 կը ծնծէ կուրծքն ու « Լամա' Սարաթթանի » կ'աղաղակէ .
 Իր արեւնին եւ արցունքին մէջ կը թակիտէ , կը մըլերբճէ
 Պրտա'կը փըրկողն եւ գեղարգն ու ըսպունդը ,
 կը համարէ Գրիստոսի մարմինը , վեր կը վերցնէ զայն ,
 Ու կ'ըսէ՝ « Երեւցի'ր նորէն , ինչպէս որ զըրուեցաւ .
 Եկո'ր միակ առքեայիւր աչքին նորէն յարութիւն ա'ն .
 Մահամերձ է Եկեղեցին , վերածննէ' անոր ու մեր
 Մտիւրէն . տիրէ' , ու քառուած հերձուածներու բեկորներուն
 Վրայ՝ ըզգեանէ' պահպանները նըշոյլներովն սոքերուզ :
 Ոչի'նչ : Մարմինն Աստուծոյն կը կտախուի թոյլ՝ ձեռքերուն մէջ
 Վերջին մարդուն , այդ աղքատ քահանային որ հըզօր է
 Հոռոմի համար ու Հըրոմի հակառակ : Պաշտելի
 Գրիակն ա'լ իր խորաններուն համար արեւն չի թափեր
 Իր անմահ բեւեռներէն : Ոչի'նչ՝ Պետի չըբանայ
 Իր քընացած ականջը նոր Երեմիային ողբերուն ,
 Ու պիտի ձգէ որ , մինակ , սակայն ձեռքով մը ճարտար ,
 Լորոզէ խո'յրը մըլխելով խառնուրդի մը մէջ մարդկային :
 « Ազատութիւն »(2) , կը գոչէ ուրիշ մ' , եւ յա'նկարծ արտամութիւնն
 Ինչպէս ցոււ մը կը սպաննէ զայն սոթքն տակ իր դիտուհւոյն ,
 Վասն զի քառուսն տարի զուր պաշտարած ըլլալով՝
 Ոչինչ կրնայ կատուցանել հոն ուր քանդուած է ամէն բան :
 Հոգ չէ՝ Անո'ր բուրբախն աշխատողներն անհամար ,
 Կո'ր ու մըտախառով , կը փնտրեն մութին մէջ
 Չեմ գիտեր ի'նչ ձամբաներ զոր իրենք ալ չին ճանչնար ,
 Չափելով ու գրծելով՝ առանց կարկնի ու քանոնի ,
 Վըրայէ վրայ ցանկելով ծառեր առանց արմատի ,
 Եւ ըստ բազդի փլատակներու մէջ կարգուսարք զընելով .
 Եւ ինչպէս որ զըրուած է թէ ամէն ոք իր մէջ ունի
 Այն ցաւը որ՝ պիտի սպաննէ զինքը , նայէ՝ վար ու տե'ս .
 Անոնց ետին խըմբուե'ր է ընտանիք մը զօրաւոր(3)
 Որ կը կրծէ զանոնք՝ Է անոնց կը կոխուէ գործը մեռած ,
 կը ճգմէ բեկորները զոր դիպեց Ազատութիւնն
 Ու վրայէն կը թաւալէ Հաւատութիւնն ըսուած հարթիչն
 Եւ կ'ուզէ զանոնք մոխիր դարձնել որպէս զի մարդն ուրիշ
 Պատրաստարան չունենայ բայց այն զոր ինք կը պատրաստէ .
 Եւ տաճա'ր մըն է առ , տաճար մ'անուուն , համալխարհեան ,
 Ուր ո'չ խուսնկ եւ ո'չ աղ մատուցանէ պիտի մարդ ,
 Ո'չ արիւն ո'չ ալ հաց , եւ ո'չ զինի կամ նշխարք ,
 Այլ իր կեանքն ու ժամանակն ամբողջ գործի՝ փոխարկուած ,
 Այլ իր սէ'րն համատարած , այլ ուրացո'ւնն իր անձին ,
 Ժառանգութեանն ու ազգին : Մինաւորիկ , առանց հօր
 Ի'ր առանց զաւակներու , Գաղափարին հընազանդ ,
 Իր նըպատակն է մութինն եւ իր դերն է աշխատութիւն ,
 Եւ ըստ անոր որ Յիսուսէն յետոյ մարդոց կը խօսի ,
 Անն'նքն աչ պիճի կոչուիլն եւ արեւ'նքն աչ ընդունուիլն :
 Այսպէս ամէն բան խիզախուած է : կը տեսնես , չըկայ արձան
 Մարդու , արքայի կամ Աստուծոյ , որ քանդուած
 Չըլլայ , քարով յօշոտուած ու զանակով սրկըրդուած ,
 Տպագրով անդամատուած եւ կամ մուրճով փըշըրուած :
 Ոսկի , կապար , ամէն մետաղ կը մըլերբճուի հրատին մէջ
 Եւ ձուլուելու համար նորէն՝ վառ հընոցին մէջ կը նետուի .
 Գ'այրի ամէն բան , կ'ձարձատի ու կը մըլխայ , կը հոսի .
 Այս բոլորն կը գալարուի , կը ձեղձուի , կ'իյնայ , կ'ելլէ ,
 կը սուլէ , կը մըմընջէ կամ կը հնծէ , կ'աղաղակէ ,
 Կ'երգէ , կը հընչէ , կը բարբառի եւ կ'ազօթէ ,

(1) Լամբնէ , (2) Պենթամեհ Բոնսրան : (3) Սեն-Սիմոնեան դպրոցը :

կը շողայ, կը վառի եւ օդին մէջ կը սահի,
 Հուր անձրեւի ձեւով կ'ալայթի, փայլակնածեւ կ'օձանայ :
 Գործ ու բանուոր, ամէն բան կ'այրի, 'ւ ամէն բան կրակին մէջ
 Բեղուն կ'առնայ : Ամէն տեղ սալամանտրին'ը : Դրժո՛խք : Եղե՛մ
 Աշխարհի : Փարի՛զ, ըսկի՛ դը ու կատարած, ըստուե՛ր ու ջան . . .
 Չեմ գիտեր թէ այս բոլորն յոսո՞ք է, բայց գեղեցի՛կ է,
 Բայց մե՛ծ է, բայց հոգեւո՛յն մարդ մինչեւ խորը կը դգայ
 Թէ աշխարհ մը համակ շոր՝ կը զարբնուի այս բոցով .
 Արեւակ կամ գիսաւոր, կը զգանք որ կեանք պիտ' ունենայ,
 Այրէ կամ լուսաւորէ, կը զգանք որ ան պիտի դառնայ,
 Թէ մուկի՛ն մէջէն շողուն պիտի կանգնի անիկա,
 Խորհրդարանիչ, անակընկալ ու մաքուր, չե՛նք գիտեր ի՞նչպէս,
 Որ ամենուն համար նըլանը պիտ' ըլլայ հաւատքի մը,
 Եւ Աստուծոյ առջեւ աշխարհս պիտի ծածկէ ինչպէս քող մը,
 կամ անոր ապագային աստղը կարծես պիտի ըլլայ,
 Եւ սիրոյ ու միտթեան այիքներու մէջ վերջապէս
 Դէպ իր վախճանն առաջնորդէ պիտի նսանիքը մարդկային .
 Բայց թէ նաեւ, թերեւս հրակէզ, այն սուսերին նրժան որուն
 Կրակն եւայի աշուրներուն մէջ արտասո՛ւրը չորցուց,
 Պիտի անցնի հերկելով մեր երկրագունտն՝ արտի մը պէս,
 Ու ցա՛ւ ցանելով արեւելքէն մինչ արեւմուտք,
 Գերծելով ժամանակին ու մարդուն գործն՝ ինչպէս խոտ
 Որուն հրդէհ մ'անաս՛ման անձնիւր որան կը տանի,
 Թողով անպատան, որ իր լայն գնացքը կ'ընթանայ
 Ինչպէս հրակայ մը յաղթական, ծաւայանալ յաւերժապէս :
 Թերեւս ամէն տեղ ուր անոր տեսնուի բոցն, ամէն մարմնի
 Մէջ պիտի սի՛բտը մարի՛ 'ւ ամէն սրտի մէջ՝ հոգին,
 Եւ արբանիք ու ազգեր ծուռնկի գալով պիտի գոչին
 Դրզըրդըւած ժայռերուն՝ « Զախլախեցէ՛ք մեզ ձեր տակ,
 Որովհետեւ անա Փարիզ նորէն մեզի կը զրկէ
 Կորստաբեր պատուհաս մ'որ մեր ճամբան կը խորտակէ : »
 Ի՞նչ կ'ընես, ո՛վ Փարիզ, վաւարանիդ մէջ հրատոյր,
 Ի՞նչ է որ պիտի նետես կաղապարիդ մէջ պողպատէ :
 Անկերպարան է դեռ գործդ, ու տակաւին կը զանգուրի
 Գործաւոր ձեռքին տակ ու մուրճին տակ նչպական .
 Կը տարածուի, կը կծկուի ան ու յաճախ կ'ընկզմի
 Զպանակի եւ ճարտար աշխատութեան խաղին մէջ :
 Եւ անա անհամբեր բարուրէն արդէն հրնոցին մէջ
 Կը շարժի՛ ու լալայի այիքներուն տակէն մեզի
 Յայց կուտայ գլուխ մ'անադին ու նայուածքներ որ իրենց
 Ճաճանչներուն մէջ դաժան՝ խաւարն ու լոյսը կը կըրեն : »



Պաղերեցայ խօսելէ, վասն զի մեծ լրուութեան մէջ
 Յրանալի կեդրոնին խուլ մրտնչուիւր բարձրացաւ,
 Ստուցիկ ամպերուն հովին թեւովը եկած,
 Մինչեւ գազաթն աշտարակին ուր կանգ առած էինք մենք :
 — Ի՞նչպէս ցընորըը մեր մտքին հետ կը խաղայ . ինձի այնպէս
 Թըւեցաւ թէ ոտքերս անիւին հետ կը դառնային,
 Ու կըրակն հրնոցին որ դէպ երկինք կը բարձրանար՝
 Զիս այնպէս շրջացուց, որ աշուրներս գոցեցի :

« Ա՛հ, ըսաւ ուղեւորն, այս բարձունքն ուր կը գտնուինք,
 Շա՛տ է մարդոց ուժին համար հոգեկան ու մարմնականս .
 Գըլուին ալ ունի ի՛ր սայթաքումներն՝ ոտքին պէս,
 Դուք իմ թեւէս բռնեցիք, այժմ ես եմ որ ձեզ կ'օգնեմ .
 Եւ սակայն դե՛ռ կը գանդաչեմ, առանց այլ եւս յանդգնելու .
 Զեր քաղաքը դիտել եւ իր խորհուրդը կըրկին : »

Բայց կը վախնամ որ վրտանդ մը կը սպառնայ անոր ու ձեզ ,
 Որովհետեւ անա սեւ , ծանր ու լայն բան մը կը տեսնեմ
 Հոն բարձրագո՞ն կէտին վրայ երկինքին , ուր չին կրնար
 Հասնիլ կրակներն որոնցմով միտս հորվզեց կը ներկուի .
 Եւ այն ժա՛յռը խաւարչտին ընդշմարել կը կարծեմ
 Զոր աստնով գուշակեցին մարդարեւնին երբայիցեոց .
 Երբ ահագին երկանախառն մ . . . — ըսին , — եւ ինձ կը թըրի
 Զայն տեսնու . . . երեւեայ ֆայսիքն վրայ . . . կը դողամ
 Որ Փարի՛զը չըլլայ — . . . որուն զաւիկներն իրենց առեկն
 Ու մտին պիտի ջնքած զլլան Յիսուս Իրիսուսար . . .
 — Եւ գուք այլպէ՛ս ըրիք — . . . ֆայսիք՝ այն ժառանակ՝ ինք իրմով
 Արթեցած , արիւնի հաւնյվեառուն ՚հի մտեկուի . . .
 — Ի՞նչ կ'ըտէք ասոր — . . . Հրեշտակն այն ասեկ գայն աշխարհիս
 Պիտի ջնքե , եւ երկեքին ժայռը փշրե պիտի գայն :



Ժպտեցայ սրտծորէն : « Կրնայ ըլլալ , ըսի անոր ,
 Որ ատիկա գայ մեր գլխուն՝ տանց հրաշքի կամ հրաշքով .
 Երկինքը սեւ է մեր վերեւ . բայց այն ատեն պէտք էր որ
 Ապագային համար այլուր ուրիշ դանձր գտնուէին ,
 Եւ այգպէս բան չեմ տեսներ : Աստուածային զորութիւնը
 Եթէ անոնց մէջ է որոնց միտքը կը զգայ , կը գուշակէ ,
 Հո՞ն է ան : Կը յարչէ՛ երկինքը գոյսն : Սատակիչ
 Հրեշտակն՝ եթէ մեզ հարուածէ , պիտի զարնէր՝ ծիրադրած ,
 Եւ իր ձե՛ղը՝ բոցառող միանգամայն ու երկչոտ՝
 Պիտի դողար աստուածասպան երկրորդ արարք մը գործելէ :
 Բայց աչքերնիս դարձրեմ՝նք վար ու չըլլե՛նք քննելու .
 Թէ ինչ որ հոն կը տեսնեմք ա՛մպ է արգետք թէ ոչ ժայռ .
 Ի՞նչն՛նք ու հեռանա՛նք այս փեհաշուք կատարէ՛ն ,
 Ուրկից մի՛տքը՝ երազ , մարմինը վիճ կը տեսնէ :
 Ոչինչ գիտեմ ապահով , թո՛հուրտին մէջ բաղդին ,
 Բայց եթէ միայն երկո՛ւ կէտ , ՏԱՌԱՊԱՆՔԻՆ ու ՄԱ՛ՀՐ :
 Բոլոր մարդիկ հոն կ'ուղղուին ինչպէս բոլոր քաղաքներն :
 Բայց մոխիրները կարծեմ անարգաւանդ չեն երբեք .
 Եթէ օ՛ր մը ձամբո՛ւղ վըրայ գտնես Փարիզի
 Մոխիրներն , ա՛՛ գանձեք քու ափիդ մէջ ու կշռէ՛ ,
 Եւ տեսնելով անոր անդ անասնման գաշա մը լերկ ու մերկ ,
 Ըսէ՛ : « Հրաբուխն իր լեռն անա պայթեցուցեր է : » Միտքըդ բեր
 Այն երբեակ զըծրնորակ դատանքը զոր քեզ յայտնեցի ,
 Եւ մրտածէ՛ որ անտնյա՛ծ վեր՝ որոնց վրայ քեզ խօսեցայ ,
 Լաւագոյններ ալ եղան եւ աւելի մարուբներ ,
 Հազուադիւտ անոնց մէջ որ իրենց դարը կը պնենն ,
 Որոնց համար ունէր ամբոխն հրաջախարն պարտաւ ,
 Մերո՞վ , տարակոյսով ու զրթութեամբ լեցուն մարդիկ ,
 Որ կեանքի բաներո՛ւն համար « Չգիտեմ » կ'ըտէին ,
 Որոնց տննչը երբեք չեղաւ ոսկին կամ մեծութիւն
 Եւ որոնք , անձնուէր , զաղիբ բաժակ մը խումբցին
 Մինչեւ մըրուր՝ եւ առանց գլուխին անդին դարձրնելու .
 Յետոյ , ո՞վ ուղեւոր , հեռացի՛ր այդ չըջապատէն ,
 Եւ այդ մարած փոշին հովուն արձրկէ՛ ու՝ միանաւորովկ՝
 Անապատին մէջ անշուշտի բարձրայնելով ձայնդ՝ գոչէ՛ .
 « Դեռ երկա՛յն ատեն աշխարհ խաւարի մէջ պիտի մընայ : »

Քարգիլ Ա. 2.

